23 ԻՒՆՍԻՒ ՄԷՆԷ Ն. 4467 1907 ՅՈՒՆԻՍ 13|26 ՉԱՐՇԷՆԹԻ 16 ՋԷՄԱԶԻ ԻԼ ԷՎՎԷԼ 1325)(13 ՀԱԶԻՐԱՆ 1323

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԹԱՐ

30 ՊԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՕՆԷ ՏԻՒՏԻՒՆԵՐԸ

		Եւրոպայի համար	Արտասահման
Խրատական իւրն	Դրամ	60	35
Թուղթ իւրն	»	85	45
Մէջմուայի էնճէմիի իւրն	Ֆրանկ	20	10

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ Ա. ՀԱՅԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իւանար իւրն այրենա բազարլրգ :

مجموعهٔ اخبار
بك اولی تقسیم جددی نومرو ٦٥

ՄԷԳԱԼԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Ա.

Էրմէնի-գաթոլիք ճէմաաթընա, եա բուհանի մէնէտաարլար ինթիխապ վէ թայէնի վէ եախոտ ումուրը բուհանիէ, իլմիյէ վէ խայրիյէ միւնասիպէթիյէ ապա սբրա պիրէր տէվրէի մախսուսէ կէչիրմէք խուսուսընտա ֆըբսաթ վէ վէսիլէ էքսիլմէմէքաէ պիր: Պու ֆըբսաթ վէ վէսիլէլէր իսէ, ճէմաաթըն՝ թարիխի թէչքիլնտէն պէրի կէչէն զէմանա վէ նուֆուսա միգտարընա նիսպէթէն, մէմուլէտէն զիեատէ օլմուշ տրբ տիեպիլիրիգ. եանի էրմէնի-գաթոլիքլիկին թէչքիլի ըսմիսինտէն պէրի անճագ 80 սէնէ կէչմիշ օլտուղը հալտէ, հէր վագըթ քիլիսէ, մէքթէպ, խոսթախանէ վէ էմնալի միէսսասաթ իչին մուպահասա վէ միւնագաչաա սէպէպ պուլունմրշ տրբ, ֆագաթ պու մուպահասա վէ միւնագաչալար՝ եա բուհանի գըսմէն պաղէն իչի իֆրաթ մէրթէպէեէ կէօթիւրմէսինտէն, եախոտ ավամընը՝ քէնտի սէլահիյէթինէն խարիճինէ չըգմագ իսթէմէսինտէն, վէ պագէն տէ պաղը բուհատան վէ ավամընը այնի խէթալարտա պուլունմասընտան տօլայը իկէրի կէլմիշ, վէ պիթթագի պու հալ՝ ֆայէտէլի տէյիլ, զարարլը օլմուշ տրբ:

Պու կիւն տախի եէնի պիր մուպահասա գարուսը աչըլմըշ տրբ: Պիր թարաֆտան Սէվ[illegible] Թ[illegible] [illegible] էրինէ եէնի Մէրիասա-Եպիսկոպոս, վէ սիկէր թարաֆտան Կ-Բաթրիգիկէ պիր Վէքիլ ինթիխապ վէ թայէնի քէյֆիյէթի, բուհատան վէ ավամ պէյնինտէ խայրիճ գիհինէրի իշղալէ սէպէպ օլմագտա տրբ: Պու սըրատա էկէր հիւքմ իտէն ֆիքր՝ մահզա խալիսանէ, սամիմանէ օլտա, նէ ալէտ, ֆագաթ ատա եէրտէ պիր թագըմ ալրազ վէ էֆքարը չախսիյէ վէ մէնվիյատը ժախսուսէ տախի կէօրիւլիւրսէ, պունատան տօլայը թէէսսիւֆ իթմէմէք՝ դապիլ օլմամագ: Տիմէք իսթէրիգ քի, էվվէթ, միւնհէլլ օլան Սիվաս-Թոգատ վէ Մարաշ թեմլէրինէ Մէրիասա-Եպիսկոպոս օլմագ, վէ Կ-Բաթրիգլիկէ տէ Վէքիլ օլմագ իւզրէ իւչ նէֆէր միւնասիպ վէ էլեէգ բուհանիլէրէ իհթիեաճ վար տրբ, վէ պունա տա բուհանի վէ ավամ սընըֆլարը ալեագատար օլմալարընա, հէր քէսին, պու իւչ բուհանլիէրին ինթիխապ վէ թայեինինէ ֆէվգէլատէ տիգգաթ ելթմէլէրի, վէ միւնասիպ վէ լայըգլարընը արաեըպ պուլմագ, պիլտիքլէրի վար իսէ թանընմագ, կէօնթէրմէք, թագտիր իթտիրմէք իչին էլտէն կէլտիկի մէրթէպէ վէ սուրէթատ չալըշմագ էլզէմ վէ ֆայտալի, վէ իչին նէթիճէսինէ չար չէշմ իլէ պէքլէմէք տէ թագտիր տիր, ֆագաթ հէր նէ օլուրսա օլսուն, մութլագ սուրէթատ չու եա պու բուհանէր մէգքիւր մէմուրիյէթլէրէ թայեին օլունմասընը, եախոտ հէր հալտէ չու եա պու բուհան թարիգատընա մէնսուպ օլանլարտան ինթիխապ գէլընմասընը իչին օրթաեա տիւշմէք, թարաֆկիրան գազանմաեա չալըշմագ, վէ պու սրբատա գապիլ իսէ մանէն օլսուն իֆրաթ նուֆուզ վէ թէէսսիր իթմէք, վէ էկէր ատա զիեատէ լիեագատլըլար վէ օ մէմուրիյէթլէրէ թայեինլէրի գապիլ պուլունմադար վար իսէ, պունլարը էնզարը ումումիյէտէ չիրքին կէօսթէրմէք՝ իչթէ պու կիպի հալլէր, նոպարը թէէսսիֆ կէօրիւլէնէք ահվալ վէ վուգուսթատան օյատագատան պաշգա, չայիանը թէէսսիֆ վէ ճէմաաթճա տախի մատտի վէ մանէվի թէէսնիյէ սէպէպ տիր:

Կէրչի Կ-Բաթրիգ Վէքիլի ինթիխապը-նա հէնուզ պաշլամմամըշ տրբ, ֆագաթ եապընտա պաշլամասընը հալտէ, կէրէք պու մէսէլէ հագգընտա վէ կէրէք պու կիւնդէրտէ ադա օլունմադատ պուլունտան Սինօդ մէճլիսինճէ մէվզուի պահս վէ միւզաքէրէ օլան մէզքիւր իբի միւնհէլլ թեմլէրէ էլեէգլէրինին ինթիխապ վէ թայեինի միւնասիպէթիյէ, կէչէն կիւն Կ-Բաթրիգ Վէքիլի մէգալէմիպտէ եապընտրմրգ կիպի, մէսէլէնին էհէմմիյէթինէ պինատէն, հասոպ էլ վաղիֆէ, պու կիւն թէքրար իսէրիգ քի, պիզ, չու եա պու բուհանի իչին մէմուրիյէթ ատամայրգ, իլլա չու եա պու մէմուրիյէթ իչին միւսթայիտ, մուդիմէտիր վէ միւնասիպ բուհանի մէմուր ատամալրընը: Պու բուհանի մէմուր, — Կ-Բաթրիգ, Կ-Բաթրիգ Վէքիլի, Մէրիասա-Եպիսկոպոս, Ժողովրդասիա, — հէր նէ օլուրսա օլսուն, Զմմաալը, Բրօթասանտալը, Վէնէտիկի եախոտ Վիէննալը, Անատոլուն, պունլարտան հէր հանկը բուհանի թարիգաթա մէնսուպ օլուրսա օլսուն, ատա վէ գաթա էհէմմիյէթի օլմամալը տրբ: Պիզճէ էհէմմիյէթի օլան նօգթալար՝ մէգքիւր սրֆթալար իլէ էրմէնի-գաթոլիք նուբարպանութիւնընա պարար չէրէֆ ու իֆթիխար օլապիլէճէք բուհանիէրէ էքսէրիյէթը գուրսարընը վէրմիշ օլատղունը, վէ պունատէրէն պիր կիւն Կ-Բաթրիգլիկէ միւնասիպ պիր բուհանի ինթիխապը լազըմ կէլտիկինատէ, իչպու մէմուրիյէթի մուհիմմէյէ լայըգ օլանլարընա ճէվապէրինի պիր գաթ ատահա պէօյիւթմիշ իսուկինի մէմուլ, վէ պու ինթիխապ՝ բէմէն մալիւմ օլտըղընտա, հէր թարաֆճա հիւնի թէլազգը օլունճագ պիր նէթիճէի հասէնէ մագամիրատա թէլագգը իսիլմէսինի թէմէնինի իսէրիգ:

Պուլէատէքի սաթընընար տիզիլմիշ օլատուղը հալտէ, Սինօդ մէճլիսինին՝ Սիվաս-Թոգատ վէ Մարաշ թեմլէրի Վիճակաւորընընը ինթիխապ խուէրէք, իճթիմաընա խիթամ վէրմիշ օլատուղունը խաղէր ալարգ: Մէզքիւր թեմլէրէ քիմլէրին ինթիխապ օլունատուղունը հէնուզ պիլէմէդիգ: Ֆագաթ Սինօդին՝ կէրէք մահէլլի էհալիսինին ինթիխապընա վէ արզուլարընա էլվէրիշլի վէ կէրէք Էրմէնի-գաթոլիք Նուբարպանութիւնընա պարար չէրէֆ ու իֆթիխար օլապիլէճէք բուհանիէրէ էքսէրիյէթը գուրսարընը վէրմիշ օլատուղունը, վէ պունատէրէն պիր կիւն Կ-Բաթրիգլիկէ միւնասիպ պիր բուհանի ինթիխապը լազըմ կէլտիկինատէ, իչպու մէմուրիյէթի մուհիմմէյէ լայըգ օլանլարընա ճէվապէրինի պիր գաթ ատահա պէօյիւթմիշ իսուկինի մէմուլ, վէ պու ինթիխապ՝ բէմէն մալիւմ օլտըղընտա, հէր թարաֆճա հիւնի թէլազգը օլունճագ պիր նէթիճէի հասէնէ մագամիրատա թէլագգը իսիլմէսինի թէմէնինի իսէրիգ:

ԲԱՐՈՅԱԼԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ապահիկ ալ դժուարանաճ մարդ...:

Այն օրեն ի վեր որ ես կը նանչնամ իճիգինֆո ու Աբրահամ Այվազեանը, — et ce n'est pas d'hier!—, Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy) պիտի կարգուի...:

Ասկի բան տարի առաջ, առտու մը, որոշած է յանկարծ ամուսնանալ, ինչպես մարդ որոշումը կուտայ գաւաթ մը Եանսոն խմելու:

— Ա՛լ յոդացաւերը կամաց կամաց կը սկսին կոր. կնիկ մը առնելու ժամանակը եկաւ:

Երկու շաբաթ առաջ նորեն հանդիպեցայ իրեն, եւ հարցնելուս թէ՝

— Ինչո՞ւ եղաւ, mon vieux! Դեռ չի կարգուեցա՞ր.

— Դժբաղդաբար ո՛չ. կը փնտռեմ կոր, պատասխանեց Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy):

* * *

Որովհետեւ, Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy) բանը հինգին մին եւ բառասունը հինգ տարեկանը ժամանակը անցուցած է ամուսնանալու համար կնիկ մը փնտռելով:

Այլ, աւա՛ղ, չէ յաջողած գայն գտնել ո՛չ Գասբարեան, ո՛չ ալ Զանգիպար, ո՛չ Ֆերիտիէ փողոցը, ո՛չ ալ Զակազիկ:

Հարսնցու աղջիկ ունեցող մայրիկներ, հուրիկներին մեկու մը շալակը բեռցնելու փոխարէն, cousinուհիներ, դեմերնին ելլողը կարգելու *սեվդայեն* բռնուած արդէն ամուսնացած մարդիկ, ինչպես նաեւ լեգէոնը այն *բիշիրիճի* տուտուներուն, որոնք աս ու անն կարգելով հացերնին կը շահին, շա՛տ աշխատած են անոր աղջիկ մը հաւնեցնելու համար:

Բայց, ամէնուն համար ալ բան մը զըտած է անպատճառ Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy), որ միմիայն իր աղջիկտեսի այցելութիւններու միջոցին կերած անուշեղէններովը, *պօնպօնն*երովը ու խմած *իֆ-ահրն*երովը կրնայ այսօր... Հանի Սարիմի մեկ ուրիշ մասնաճիւղը բանալ:

Խիստ բարեկիրթ ու դասիարակուած օրիորդի մը ներկայացուելուն, ըսած է.

— Զարգացած կնոջ մը հետ ամուսնանալը խելք չէ. մարդ անոնց հետ դժբաղդ կ'ըլլայ: Զարգացած կնոջ մը հետ կարելի է միայն խօսակցիլ, բայց ո՛չ կարգուիլ:

Ու այս արդարացի տրամաբանութեան փոխարէն երբ անուս ու բարի աղջիկ մը ցուցուցած են իրեն, այն ատեն ալ Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy) պատասխանած է.

— Տգեղ աղջիկ մը. բայց, Աստուա՛ծ իմ, ի՞նչ կ'ուզէ որ խօսիմ անոր հետ՝ մեղրալուսնին հանի մը առջի շաբաթներէն վերջը: Մե՞ղմ որ *ընկամպիլ* ալ չեմ պիտեր որ հետը խաղամ:

Նկարչական ապարուբիւնով աղջկան մը ձեռքը մերժած է հետեւեալ առարկութիւնով.

— Կ'ապաչեմ, ես Պարոնեանս շատ ադէկ կարդացած եմ. գեղեցիկ կնոջ մը հետ կարգուիլը՝ շարունակ լեցուն ատրճանակով մը պտըտելու կը նմանի, եւ ես բնաւ չեմ սիրեր ատրճանակը, նոյն իսկ եթէ շոգոլայէ շինուած ըլլայ:

Ընդհակառակը, երբ աղջիկը ֆիչ մը ապուռ չէ, այն ատեն ալ.

— Երբ մարդ տգեղ մեկու մը հետը տեսնէ, կ'ըսեն որ շաբաթ մը գործը *թէրս* կ'երթայ: Արդ, ինչպէ՛ս կ'ուզէ որ ես տգեղ կնիկ մը առնելով՝ ամբողջ կեանքիս մէջ գործերս *թէրս* դարձնեմ, մանաւանդ որ ամէն առտու կնոջս երեսը պիտի տեսնեմ:

Երբ աղջիկը սգտիկ է.

— Տասալուրիւն չեմ կրնար ընել, սիրելի՛ս:

Երբ մեծ է կտոր մը.

— Ներեցէ՛ք, ես մարիկոս շատ գոհ եմ: Կին մը տասը տարու սգտիկ ըլլալու է երիկեն: Voilà mon principe!

Անգամ մը, երբ խոշոր դրամօժիտով աղջիկ մը ներկայացուցին.

— Ես իմ անձս ծախու չեմ հաներ կոր. տիկինիս valet de chambreն ալ ըլլալու կոչումն զուրկ եմ:

— Ապրաս աղջիկ մը երջանկացո՛ւր ուրեմն, ըսին իրեն:

— Օրին մեկը ժամուն դուռը մուրալու փափաք չունիմ, պատասխանեց:

Երբ օրիորդը վիպային է, sentimentale.

— Pardon! բանաստեղծութիւններ անցի՛ք. ես վանատական եմ:

Ու երբ հակառակն է.

— *Մեռսի*, տխտակ արբոյ ու *տօրմա* դնող կնիկ մը չեմ կրնար առնել:

Այրի՞ մը.

— Ո՛չ ուրիշին հագածը կրնամ հագնիլ, ո՛չ ալ ուրիշին կնիկը կրնամ առնել:

Միամիս կո՞յս մը.

— Վարժապետուի՛ն... ո՞վ պիտի ընէ:

*

Մինչ այս մինչ այն, տարիները սահեցան եւ Սահակ Տիւտիւկեան (de Kadikeuy) կնիկ մը չկրցաւ գտնել:

«Տունը մնաց» պիտի ըսեի, եթէ այս բացատրութիւնը երիկմարդոց համար ալ գործածելի ըլլար:

... Բայց, այս առտու, վերջին պանուն, իմացայ որ Սահակ Տիւտիւկեան վերջապէս գտեր է իր փնտռած աղջիկը, որուն հետ որոշեր է ամուսնանալ:

A la bonne heure!

Բայց, մանրամասնութիւն մը,— s. v. p.!

Աղջիկը զինքը մերժեր է:

Ե—Թ.

ԻԽԹԱՐ

Տէրիսատէքսի վէ բաշրատա պուլունան վէ ապօնիմանի միւսսէքլէրի խիբամ պուլմուշ օլան միւնիբերեմ ապօնէլէրիմիզին, պագէքալարընին տէվամընը արզու իքտիֆէրի հալտի, իսրաի ինապընա միւսարաաքլարընը ռէնա իսէրիզ:

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ ՆԱՄ ԷՐՄԷՆԻ ՔԻԼԻՍԷՍԻՆԷՆ 100 ԻՒՆՃԻՒ ՍԷՆԷՍԻ

Բազար կիւնիւ, մէգքիւր քիլիսէնին 100 *իւնճիւ սէնէի տէվրիյէսի զիյնէթի միւնասիպէթիյլէ, քիլիսէ, խարիճէն չիչէքլէր վէ տէֆնէ հարբագլարը իլէ թէգեին իտիրմիշ վէ տախիկէն քանֆիկլի հավիզ վէ մումլարը եագըրմըշ վէ խալըլար իլէ թէֆրիշ խիրմիշ օլատը հալտէ, պիր այնը բուհանի իճրա խիրմիշ տիր: Բաթրիգ բիթպ. Օրմանեան էֆ. հալբէթէրի, մութանթան սուրէթատ Պատարագ թագտիս խիպ, խիթամընտա, մէգքիւր քիլիսէնին ինշաատընա սէպէպ օլմուշ օլան Զարազեան Գրիգոր Սմիրանին վէ վէֆատ իթմիշ օլան տիկէր ումումխայրխահլարընին խիթիրահաթը բուհարը իչին Հոգեհանգիստ տուսաը օգունմըշ տրբ: Իշպու այնը բուհանիսէ,

դասում, պաղը եպիսկոպոսարար, վարդապետէր վէ քահանայարար վէ դասին խարիճինտէ խընճախընճ էհալի հաղբը պուլունմըշ տըր։ Պատարագ էնտասընում Բաթրիգ հազրէթլէրի մէվկիյէ միանախպ միւէսսիր վէ պէլիզ պիր քարոզ վէրէրէք, քիլիսէ ինչասը կիպի ումուրը սիեանէթբէրվէրի վէ խայրիէ իլէ, մէնասուպ օլսուգլարը ճէմաաթլարա պէօյիւք խըզմէթլէրէ էյֆա խէնէ ապա ու էճտատըն խաթըրէլէրի ունուտուլմահաճաղընը, վէ պունար հագգընում տայիմա իզզ ու հիւրմէթ վէ մուհապպէթ իզհարը՝ վաճիպէի զիմմէթ վէ համիյէթ խտա կինի պէեան, վէ պիլճիւմէ էհալիյէ, էճտատընըն ասարը խայրիյէսինէ վէ տիեանէթ քեարանէսինէ իմթիսալ էյէմէսինի թավսիյէ վէ թէմէնինի եթմիշ տիր։

Իշպու այինը բուհանիէն սոնրա, թափոր իլէ քիլիսէտէն չըգըլըրքէն, էհալի իւզերինէ կիւլէր սէրբիլմիշ, վէ քիլիսէ գարուսը էօնիւնտէ սուրուլուպ, Բաթրիգ հազրէթլէրի՝ էտիէյի մէֆիրուզէի հազրէթը Բասիշահիյի եատու թէքբար իթմէքլէ, հուզզար տմինխան օլմուշլար տըր։

Պատէհու Արուեստանոց տաիրէսինէ կիտիլէրէք, Թոգատեան Մկրտիչ էֆ. մարիֆէթիյէ թէրթիպ օլունան սուֆրաեա օթուրուլմըշ տըր։ Պու սուֆրա, 120 քիշիւք օլսուգը հալտէ, մէվճուտ բուհանիլէր իլէ Թաղ. Խորհուրդ վէ Կալուածոց Հոգաբարձութիւն ազասընում պաղլարը, պաղը զազէթա միւտիր վէ մուհարրիրլէրի, մէքթէպ իսարէլէրի մէմուրլարը վէ սահիրլէրի քի, ճէման 80 գատար զէվաթ հաղբը պուլունմըշ տըր։ Իշպու սուֆրասա, պիլճիւմէ միւէսսիսաթը բուհանիլէ, իրմիյէ վէ խայրիյէնին համի վէ պանիի ալիսի օլան Զաթը Շէվքէթսիմաթը հազրէթը Բասիշահինին չէրէֆլէրինէ, գայիմէն իսարէի ագատ օլունուպ, պաշգա իսարէի ագատ օլունմամըշ տըր։ Սուֆրա տաիրէսի՝ Օսմանը պայրագլարը, Թուղրաի Հիւսեանուն, չիչէքլէր, սէֆինէ եաբրագլարը վէ սահրէ իլէ Թէֆրիշ վէ Թէզէին իսրիմ։ տըր։

Զամի Ցաղսընում գիւզէլ պիր զիյնէթ Թէրթիպ իսրիմ։ տիր։ Պու սալոն տաիրէ սուրէթը միանասիպէտ միւզէյեէն պուլունմըշ տըր։ Զիյնէթէ՝ էրքէք վէ գըզ մէքթէպ չօճուգլարընին, բիանօ բէֆգաթբէյլա Համիտէ մարշընը Թէզանին իթմէլէրի վէ հազբրունին գայիմէն տինլէյիպ, ալգըշլամասըյլա պաշլանըպ, պատէհու, էվվէլա Թաղ. Խորհուրդ Ատենապետի ա-թուֆ. Ռօպէր էֆ. Եազըճեան հազրէթլէրի, միւթէազբպէն Տօգթ. Թորգոմեան էֆ., Արշակ էֆ. Պոյաճեան, Հրանտ էֆ. Ասատուր վէ Հմայեակ Եպիսկ. Դիմաքսեան, մէզքիւր քիլիսէնին Ցոռեւեանընում միւթէալիգ վէ 100 սէնէ էվվէլքի ահվալը Թարիխիէյի միւպէյեին պիրէր միանասիպ նութգ իրատ իթմիշլէր, վէ էն սոն նութգ Բաթրիգ հազրէթլէրի թարաֆընում իրատ օլունարագ, վէ պու վէսիլէ իլէ տէ էտիէյի մէֆիրուզէի հազրէթը Բասիշահի եատու թէքբար իսրիլէրէք, «Հայր մեր» տուսաբյլա զիյնէթէ խիթամ վէրիլմիշ տիր։ Իշպու զիյնէթատ Թէզանին օլունան էսկի պիր երգ՝ ֆէվգէլատ թէէսսիր իթմիշ վէ սամիուն թարաֆընում ալգըշլանմըշ տըր։

Մէզքիւր Ս. Երրորդութիւն քիլիսէսինին իկ ինչասը իւզերինէ միւհթէրէգ օլմասընում սոնրա, 1837 սէնէսինատ վէ ճէնէթմէքիան Սուլթան Մահմուտ Խան զէմանընում պա ֆէրմանը Հիւմայունթէքբար ինչա խիլմէսի վէսիէսիյլէ թէէլիֆ վէ թէրթիպ իսրիմ։ օլան մէզքիւր երգ, էլեէվմ 80 եաշլարընում պուլունան չիլինկիր Հաճի Մանուէլ նամ ինթիհարընը խաթրընում գալմըշ օլմաղլէ, պու տէֆա քիլիսէնին 100ունճու սէնէի տէվրիյէսի միանասիպէթիյլէ դպիրլէրէ էօյրէթմիշ վէ կէչէն բազար կիւնիւ, քէնտիսի տէ հազրը օլսուզը հալտէ, ալէնէն օգուտմըշ տըր։

Զիլինկիր Հաճի Մանուէլ, սէֆիլ գըեաֆէթիյլէ սահնէյլէ կէլմիշ օլսուզը հալտէ, քէնտիսինէ, պիր գաթ էլպիսկ թէտարիք խաէճէք դասար իեանէ թօրլանմըշ վէ իթա օլունմըշ տըր։

Մէզքիւր երգի զիյրաէ տէրճ իսէրիզ.

1. Օրինեմ բզեզ Տէ՛ր,
Ասուած կենարար
Զի հասանէ ոդամբ
ՑՆայս երջանիկ Դար։

2. Սուլթան Մահմուտ Խան
Արքայիս արդար
Արա՛, Բարերար,
Մի օրն հազար։

3. Օ՛ն զուարճացիր
Զարմ Լուսաւորչեան,
Բեզ կանգնի Տաճար
Ս. Երրորդութեան։

4. Ց՚Եբերեան բարձանց
Շոյն ճանաչաբար
Ցոլացաւ արիին
Նշոյլ լուսափայլ։

5. Բազմամեայ նուագ
Հեզութեան բարբառ
Անդ ափռին ի բեզ
Զայնք՝ բերկրապատառ։

6. Հնչեն սիրոք ի թունդ։
Աղբերք ընթանան
Երբ պահեն հրզօր
Այլ Ասուածութեան։

Ցամի Տեառն 1837

⁂ Բէֆիգիմիզ «Բիւզանդիոն», պու զիյնէթին պաղը թէրթիպաթը հագգընում պէեանը իթիրազաթ իթմիշ, վէ էզճիւմէ Պէյօղլը էրմէնի միւթէպէրանընում էքսէրիսինին հազբը օլմամասընը, վէ խուսուսա ումուրը խայրիյէ վէ իլմիյէտէ բէք չօգ խըսմէթլէրի սըպգաթ իսէն միւթէպէր գասընլարընն սուֆրատա պուլունտուրըլմամասընը, վէ սուֆրատա իսարէի ագատէրն մէն խիլմէսի թէտպիրինի մուահէզէ իյէմիշ տիր։

ԿԻԼԻԿԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Սինօդ մէճլիսի, բազար իրթէսի կիւնիւ թէքբար ագտը իճթիմա իթմիշ, վէ մուամէլէսինի իքմալ իյէմիշ տիր։

⁂ Մըսըր էրմէնի-գաթօլիք Եպիսկոպոս-Մէրիասալըղընա թայինին օլունան Դեր. Պեարոս Գերբէտ. Գօյունեան, կէլէճէք սալը կիւնիւ, Տէրիսաատէթէ միւթէվէճիհէն Բօմատան հարէքէթ իսէճէք տիր։

⁂ Էնգարէ Մէրիասասը Արհ. Կղեմէս Եպիսկ. Ղազարոսեան, կէլէճէք հաֆթա զարֆընում էնգարէյէ ավէտթ իսէճէք տիր։

⁂ Կ-Բաթրիգ Վէքիլինին ԼՈՒՍԱՒՈՐՉԱՆ ՏՂԱՅՔ Օրսօգլին տաղլըտըղը՝ պաղլարա վէսիլէի մէրագ օլապիլիր։ Լաքին էօյլէ օլմասը թապիի իսի։ Կ-Բաթրիգ Վէքիլինին ինթիխապը իյին, էվվէլճէ Տէրիսաատէթատէ միւնթէխիպլէրին հիւանի շահատէթ գուրասըյլա իւշ նէֆէր նամզէտ թայինին իսիլմէսի լազըմ օլուպ, պու իսիմլէր՝ Սինօդ մէճլիսինի թէշքիլ իսէն Եպիսկոպոսարը հալտէ, քիլիսէտէն չըգըպ, ճատատէտէն կիտիլմիշ, վէ բօլիս գարաղօլը էօնիւնէ մուվասըլէթ իտիլտիկինատէ, զապթա էֆիրատը սաֆպէսթէ տուրատուգլարը սըրատա, Ռոքոսեան Գերյարգելի՝ թէզաեիւտը էօմր ու իգպալը հազրէթի Բասիշահիյի միւթէզամմին պիր սուա օգումը, վէ պիլճիւմէ էֆրասը զապթա վէ էհալի ամինխան օլմուշլար տըր։ Պատէհու չանգար չալընարագ քիլիսէյէ ավէտթ իսիլմիշ, վէ միւամիլէյէ Գերպ.՝ Օրհնութիւն տուասընը իթմէքլէ, զիյնէթէ խիթամ վէրիլմիշ տիր։

Հոգեգալուստ բազարը տաիի մէզքիւր քիլիսէտէ Գերյ. Վրույրեան Ծ. Վ. Զայնաւոր Պատարագ թագտիս իթմիշ, վէ պու միանասիպէթէ միւէսսիր պիր քարոզ վէրիլմիշ տիր։

⁂ Պէյօղլունէն էն մէրքէզ եէրինտէ պուլունան Ս. Յովհան Ոսկեբերան Ժողովրդապետական քիլիսէմիզին խարիճի տիվարլարը՝ կիւնէշէ վէ ռիւզկեարա, գար վէ եազմուրա տայիմա գարշը օլտուղընտան, պունլարընն թէէսսիրլյէ հէր վագթ սիվալարը վէ պօյասը իլէ սահրէսինին միհթաճը թամիր հալէ կէլտիկի մալիւմ տիր։ Պինապէրին պիր գաչ սէնէ էվվէլ իտիլէն թամիրատ պօղուլմըշ օլուպ, քիլիսէնին մէզքիւր մէնզարէսի եար ու ազեար նազարընտա բէք չիրքին կէօրիւնտիւկիւ, վէ օ հալտէ պրագբլասա իլէրուսի իչին տահա զիեատէ մէսարիֆ գաբուսը աչըլմասը տէրքեար պուլունտուղը ճիհէթլէ, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսի Թաղ. Խորհուրդը թարաֆընտան պու քէրրէ իճապ իսէն թամիրաթա թէչէպպիւս իտիլտիկի մէնիունէն կէօրիւլմիշ տիր։

⁂ Ս. Յակոբ սարգիսանլարը պինայը միւքէլլէֆինին ինչասընա, պէրայը համիեէթ պաչլըճա մուավէնէթ իթմիշ օլան սաատ. Այլահվէրտի Յովհաննէս էֆ. հազրէթլէրիյլէ Վէնէտիկատ մուգիմ Տիկին Եաղլըգճեան վէ Բարիզտէ մուգիմ Օրիորդ Զամիչեանընը, վագը օլան մէզքիւր էսէրը համիյէթլէրինէ մուգապէլէի չիւքրանիէ վէ էմմալինէ հիւանի իպրէթէ վէսիլէ օլմագ իւզրէ, միչար վէ միւամիլէյհիւմանն իսիմլէրի, պու քէրրէ մէզքիւր պինա տէրուսինատ թաչ իւզերինատ մահքիւք օլարագ եազտըրըլմըշ օլսուղը կէօրիւլմիշ տիր։

[illegible]

միւհթէրէմէսինին, մէզքիւր իսայրխանը միլլէթին իսիմլէրինի պու եօլտա միւէպպէտէն թիզքեարէ վէսիլէ օլաճագ պիր թէսպիրի իթթիխազ վէ իճրա իյէմէսի չայեանը թագտիր տիր։

⁂ Շէհրիմիզատ կէլտիկինի եազտըղըմըզ Գերյ. Սահակ Ծ. Վ. Վրույրեան, պուրաճա թանընմըշ պիր բուհանի տիր։ Միամիլէյհ, Զմմատ թաբիգաթընտան օլուպ, սէնէլէրտէն պէրու Իսկէնտէրիէ վէ Դահիրէտէ իճրատ հիւանի վազիֆէ իթմէքտէ տիր։ 1891տէ, Ազարեան Կ-Բաթրիկին զէմանընտա չէհրիմիզ կէլտիկ օլսուղը կիպի, 1901տէ իքինճի տէֆա, էմմանուէլեան Կ-Բաթրիկին զէմանընտա կէլմիշ, վէ միչարիլէյհ Կ-Բաթրիգտէն մագհարը թալթիֆ օլարագ, Ծայրագոյնլըգ բիւթպէսինէ թէրֆի գըլընմըշ տըր։ Օ թարիխտէ, քէնտի Վիճակաւորը օլան բիւթպ. Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրինին Եպիսկոպոսլըգ ըէմը թագտիսինատ հազբը պուլունտըղը կիպի, թէսատուֆաթը ղարիպէտէն օլարագ, պու քէրրէ տաիի Տէրիսաատէթտէ, քէնտի եէնի Վիճակաւորը Գեր. Գօյունեան Պեարոս Գերապայծառն Եպիսկոպոսլըգ թագտիսի ըէմմինատ հազբը պուլունմագ իգպալ ու թալիինէ մաղհար օլարագ, պէյքի պատթը եավէր օլուբան, միամիլէյհ եէնի Եպիսկոպոսա ըէֆգաթթէն, Մըսըրա ավտէթ իսէճէք տիր։

Վրույրեան Գերյարգելինին պունատն էվվէլ Տէրիսաատէթէ կէլէնէ՝ թէպտիլ հավա իչին օլսուղը կիպի, պու քէրրէ տաիի ատնի սէպէպլէ կէլմիշ տիր։

⁂ Շէհրիմիզատ պուլունան Իզմիր Լաթին սէրէբիսգօքսը Մոնս. Մարէնկո ճէնապէլէրի՝ տիւն Կ-Բաթրիգիանէյէ կէլէրէք, Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրէյէ միւլագաթ իթմիշլէր տիր։

⁂ Մոնս. Թաչչի ճէնապէլէրինին վէքիլի Մոնս. Պօրկոմանէրօնը եէվմը մախասուսը օլսուղընտան, բազար իրթէսի կիւնիւ Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրի թարաֆընտան՝ Գերյ. Գէորգ Գերպ. Թէրզիպաշեան իլէ Գեր. Յովսէփ Վ. Ճամճեան՝ միամիլէյհի զիեարէթ վէ թէպրիք իթմիշլէր տիր։

ԽԱՐԻՃԻԼ

ԻՆԿԻԼԹԷՐԱ, ՖՐԱՆՍԱ, ԻՍՊԱՆԻԱ

Ալման մուհարրիրը մէշհուրը Մ. Շիման, Ֆրանսա իլէ Իսպանիանըն իթիլաֆը հագգընտա եէնէ պէօյիւք պէօյիւք պէեանաթատա պուլունմըշ տըր։ «Ֆրանսա վէ Իսկիլթէրրա, պու եէնի իթիլաֆ իլէ, Ալմանիայը եալընըզ պրագմագ բօլիթիգասընա տէվամ իսիեօրլար. Ֆագաթ պումուամէլէ՝ Ալմանիա վէ Ֆրանսանըն միանասէպաթընը իսլահէ մէտար օլամագ» տիեօր, վէ պատէհու պաշ վէքիլ Մ. Պիւլովընն նոյ. 14տէ իրատ իթտիկի նութգը տէրիսաթը իսէրէք, չէօյլէ իլավէ իսիեօր. «Ֆրանսա վիւքէլասընընն էլտէ իթմէկէ չալըշարգլարը պու բօլիթիգանընն թէէմինաթը՝ մուհանթարատան արի տէյիլ տիր. պունուն ճիտտի իսիթիլաֆաթտա նէթիճէի ֆիիլիյէսի օլաճաղընը զանն իթմէք՝ թէխայեիւլաթ տըր։ Պու թէէմինաթ մուահէտէլէրինատէն պիրինճիսի օլան Իսկիլթէրրա վէ Ճաբօնիա մուահէտէսինին նէթիճէսի, Պիրինճի Նաբօլէօնընն զէմանընտան պէրի միալի կէօրիւլմէմիշ գանը պիր մուհարէպէ օլմուշ տըր։ Իշպու եէնի մուահէտնամէլէրին մանէտասընը քէչֆ իսէմէյիպ, ֆագաթ անլէր՝ Զինլիլէրին քէնտի սուչմէնլէրինի գօրգութմագ իչին քեաղրա իւզերինատ չըզարգլարը ածտէրիսա բէսիմլէրինի խաթրըմըզա պրագմագատա տըր։ Լաքին հէր հալտէ պունլար, Լա Հէյ Գօնֆէրանսը իչին խայբրը պիր պաչլանկըճ տէյիլ տիր։» Մ. Շիման, պու եէնի ատանամէլէրին ագտը սէպէպլէրինի՝ Իսկիլթէրրանընն վէ Ֆրանսանընն տախիլի բօլիթիգալարընտա արամագ լազըմ օլտուղընը զանն իսիեօր, վէ տիեօր քի, «Իսկիլթէրրա՝ թէվէսսիւ բօլիթիգասընընն իֆրաթա վարմասընտան, վէ Ֆրանսա տախի՝ Գօնպլին վէ Տէլգասէնին բօլիթիգասը նէթիճէլէրինատէն սըգբլըեօրլար։ Իքիսի տէ, պու չարբրգ սուհեհատատատ նէճիէլէրինի մա վաշէնէ իթտիրմէք իչին խարիճի բօլիթիգատա մուվաֆֆագբյեէթլէր էյէ կէչիրմէք իսթէեօրլար։»

ԼԱ ՀԷՅ ԳՕՆՖԷՐԱՆՍԸ

Պէրլինէր Ցայթունկ զազէթասընին մուխպիրի՝ Գօնֆէրանսատա Ավսթրիա հէյեէթը մուրախխասասընտան Բրօֆ. Լամաշ իլէ կէօրիւշմիւշ, վէ միամիլէյհ՝ «Շիմտիյէ գատար մէվզուի միւզաքէրէյէ գօնուլան մատատէլէրատէն հիչ պիր չէյ պիլմէեօրում քի, Ավսթրիա՝ Ալմանիա իլէ գաթիէն հէմէքքեար օլմասընն» տէմիշ, վէ զանատիմի պահրիկ հագգը մէսէլէսինատ, Ավսթրիանընն, էֆքեարը սէրպէսթիյէտէն ապա չաշմանատաղընը պէեան իթմիշ տիր։ Բրօֆ. Լամաշ՝ մուհասէրէի պահրիկ մատատէսինատէն տախի պահալա, տէմիշ տիր քի, «Էսնամ մուհարէպէտ Թրիէսթէ լիմանը գօլայճա մուհասէրէ ալթընա ալընմագ։ Օ լիմանը մուհասէրէյէ գարշը միւտաֆաա իթմէք իչին գալաճա տախի թէսպիրլէր իթթիխազ օլունապիլիր։ Պու մէսէլէլէրատ վէ տիեանը ումումիէնին թէէսիյէսի իչին տէվլէթլէրէ գարշը գուվվէյի ճէպրիյէ խթիմալինին թանտիսի մէսէլէսինատ Ավսթրիա՝ Գօնֆէրանսընն միւզաքէրէթընա բէք աղէգատար տէյիլ տիր, վէ պիր կէօնա հարէքէթի չէտիատ իթթիխազ իթմէկէ սէպէպի եօգ տըր։ Վագտա ճէնուպը Ամէրիգատա վէ խուսուսա Արժանթինատ Ավսթրիանընն պէօյիւք մէնֆատաթլարը վար տըր, լաքին չիմտիյէ գատար պունլարա զարար կէլմէմիշտիր։» Բրօֆ. Լամաշ՝ թանտիրը թէսլիհաթ հագգընտա պահն խէրքէն, Իսկիլիզ օլմասան տիկէր մուրախխասլար կիպի, գայտը իհթիեաթէ ֆէվգէլատէ բիայէթ իթմիշ, ֆագաթ պու մէսէլէ, պիլ խաթիշարէ էօյլէ պիր թարզտա խիթամ պուլմալը տըր քի, Իսկիլիզ մուրախխասլարը՝ խօշնուտսուզ սուրէթատէ

մէմլէքէթլերինէ ավելէթ լիմէմէլի տիրլէր» տէմիշ տիր։

*** Լա Հէյ գօնֆէրանսընին իքինճի իճթիմաը ումումիսի, չրդան բէնչէնպէհ կիւնիւ ագա օլունարագ, պիր գանունամէ իմզալամըշ տրր քի, պաշլըճա մատտէլէրի պէր վէճհի ալթի տիր։

Մատտէ 1.— Իքինճի սալհ գօնֆէրանսը՝ 1899ատա ագա օլունան պիրինճի գօնֆէրանսին մուահէտէնամէլէրինի իմզալաեան տէվլէթլէրին մուրախխասլարընտան վէ խուսուսի վէքիլլէրինտէն թէշքիլ օլունմըշ տրր։

Մատտէ 2.— Գօնֆէրանս, քէնտի գալէմինի թէշքիլ իթտիքտէն սոնրա, բրօկրամընտաքի մէսէլէլէրի թէտգիգ իթմէք իւզրէ գօմիսիօնլար թայեին իտէճէք տիր։ Մուրախխասլար, միւնասիպ կէօրիւրլէր իսէ, պու գօմիսիօնլարին ճէտվէլլէրինտէ քէնտի իսիմլէրինի գայա իթտիրէպիլիրլէր, վէ գօմիսիօնլարա տախի խուսուսի մուրախխասլար կէօնտէրէպիլիրլէր։ Հէր գօմիսիօն քէնտի բէյիսլէրինի, բէյիսի սանիլէրինի, վէ բարօրթօ թանզիմինէ մէմուր օլաճագլարընը թայեին իտէր, վէ մուավին գօմիսիօնլար թէշքիլ իտէպիլիր։

Մատտէ 5.— Գօմիսիօն իշէ պաշլատըղընտա, պիր հէյեէթը թահրիրիյէ թէշքիլ իտէճէք, վէ պունդն վազիֆէսի՝ գօնֆէրանստա գարարկիր օլան մուհարրիրաթը թէրթիպ իթմէք, վէ պունլարդն սուրէթը թանզիմինէ գաթի պիր շէքլ վէրմէք օլաճագ տրր։

Մատտէ 8.— Գօնֆէրանս թարաֆընտան միւզաքէրէյէ գօնաճագ հէր գարար եախօտ արզու՝ ալէյումում մաթպու օլարագ բէյիսէ թագտիմ գէլընմալը տրր։

Մատտէ 10.— Էհալի, ումումի իճթիմալէրաէ, բէյիսին բուխասաթը իլէ վէ պաշ քեաթիպլէն թէվզի իտէճէկի պիլէթլէր իլէ հազրը պուլունապիլէճէք տիր։ Բէյիս՝ խաթէտիկի իճթիմայը գաբալը իլան իտէպիլիր։

Մատտէ 17.— Գօնֆէրանս միւզաքէրաթընտա գուլլանըլաճագ լիսանը բէսմինէն ֆրանսըզճա օլմասը գապուլ օլունմըշ տրր։

Շիլիտէ քեային Սանթիակոտան Ցնս. 24 թարիխիյէ չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Բասիֆիգ Սէթմ գումանիսասընընն Սանթիակո վաքօրը՝ տէհշէթլի պիր պօրաեա թութուլարագ, գարաեա օթուրմուշ տրր։

Թայֆա իլէ պիլճիմէ եօլճուլար,—իքի քիշիտէն մասատա, — ղարգ վէ նապէտիտ օլմուշլար տրր։

ԽԷԹԱ

ՊԷՕՑԻԻԲ ԲԱԳԻՊԷ

Ժան Մանֆրէտ, Ինկիլթէրրատան՝ զէվճի թարաֆընտան կէօնտէրիլմիշ օլան իշպու մէքթուպը էլինէ ալտըղընտա, օ տէրէճէ տիթրէմէկէ պաշլատը քի, մէքթուպը էլինտէն պրագտը, վէ քէնտիսի տէ, աեագտա տուրմաեա թագտը գալմաեարագ, գարեօլասը էօնիւնտէքի սիյահ այը բէօսթէքիսի իւզէրինէ տիւշտիւ։ Ցագաթ պիր ազ սոնրա, պէննիսպէ ճէսարէթինի քէսպ իտէրէք, ղարֆը եըրթտը, վէ տամարլարընտաքի գան պուզ քէսիլմիշ օլմասընա բաղմէն, մէքթուպդն աթիտէքի միւնտէրիճաթընը սոնունա գատար օգուեապիլտի.

«Սէվկիլիմ,

«Ավելէթ իտիեօրում։

«Եարընն, սալը ագշամը, պու մէքթուպը գաճագսդն. պէն տէ իրթէսի չարշէնպէհ կիւնիւ, ալէսէպահ սանա դավուշաճաղըմ։

«Լը Պարթէլ պէնի էնտիշէյէ տիւշար իտիեօր։ Պանա հիչ պիր շէյ եաղմամասընա բաղմէն, ֆէնա պիր իշէ թէշէպպիւս իթմիշ օլմասընտան տօլայը գօրդուեօրում. պու իշ՝ վասի պիր տօլանտըրըճըլըգ տա օլմասա, քէնտիսի իչին տէհշէթլի նէթիճէլէրի մուճիպ օլապիլիր։

«Պէեանէ հաճէթ օլմասըդը իւզրէ, պու պապաէ զէվճէսինէ հիչ պիր շէյ սէօյլէմէ։

«Պիչարէ դասընճըղաղ, զէվճինին դայպուպէթինտէն տօլայը զաթէն խայլի քէտէրէ տիւշար օլուեօր։

«Պէլքի տէ պէնիմ էնտիշէլէրիմ պիէտտա տրր։

«Պունունա պէրաբէր, պէնտէն դաշընտըղը իչին ֆիքրիմ տանա բահաթ տէյիլ տիր։

«Պուրատա հէր հանկը միւէսսիսէ իլէ իճրաի մուամէլէ իտիեօր իսէ, պունուն Բարիզտէ պիր շիպէսի վար տրր։

«Էկէր Բարիզտէն ալընաճագ մալիւմաթ՝ Լօնտրանդն մալիւմաթդյա մութաթէ կէլմիշ օլան Միւէյէտ էս Սուլթանա տէվլ։ Միրզա Ռիզա խան հազրէթլերի՝ Իրան սէֆիրի քէսպերի բրէնս Միրզա Ռիզա խան հազրէթլերի տէլալէթի վէ մայէթիյլէ պէրապէր, մէրասիմը միւթատէ իլէ բազար կիւնիւ Սէրայ արապարբյա վէ խասսէթէն կէօնտէրիլմիշ օլան թէշրիֆաթճըլար իլէ, բէսմի իւնիֆորմալարընը կիյինմիշ օլտուղլարը հալտէ, Մապէյնը Հիւմահուն պիլազմէ, չէրէֆստուր պույրուլան իրատէի սէնիլ մուճիպճէ, սուրէթը բէսմիլէսի հուզուրը հազրէթը Բասիշահիյէ գապուլ օլունմըշլար տրր։ Հէյեէթը մախսուսէ բէյտի միչարիկյո Միրզա Ռիզա խան հազրէթլերի, պու էնտաէ, համիլ օլաուղը նամէյի Շահիյի խաքիրայը Շահանէյէ թագտիմ իլյէմիշ վէ իլթիֆաթը Շէհրիեարիյէ մագհար օլմուշլար տրր։ Պու սրրատա Խարիճիէ նազրրը թէվֆիզ բաշա հազրէթլերի տախի հուզուրը հազրէթը Բասիշահիյէ գապուլ օլունմըշլար տրր։

Օ կիճէ, հէյեէթը մախսուսէյէ, սէրայը Հիւմահուն միւքէմմէլ պիր գիեաֆէթ քէշիսէ պույրուլմըշ, վէ պունտա Սատրազամ, Ասլիէ նազրրը, Սէրասքէր բաշա, Պահրիէ նազրրը, Շուրան սէվկէթ բէյիսի, Խարիճիէ վէ Տախիլիէ նազրրլարը, Թօրհանէ մուշիրի, Մալիէ, Թիճարէթ-Նաֆիա, Մէարիֆ նազրրլարը, Էվգաֆ նազրրը վէքիլի վէ Սատարէթիւզմա միւսթէշարը հազարաթը, սէֆարէթ մէմուրլարը վէ Մապէյնը Հիւմահուն մէմուրլարը տավէթլի օլարագ հազրը պուլունմըշլար տրր։ Էմնաի գիեաֆէթէն Մապէյնը Հիւմահուն միւզիգաը կիւզէլ բարչալար թէրէնիւմ իթմիշ տիր։

Զիեաֆէթէն խիթամընտա, հէյեէթը մախսուսէ վէ տիկէրլերի Խաս ախբը ապապալարբյա եէրլէրինէ ավելէթ իթմիշլէր տիր։

Տիւն ագշամ տախի Տէրիսաադէթ Իրան սէֆիրի վէ սէֆարէթի ֆէվգէլատ իլէ շէհրիմիզէ կէլմիշ օլան Միրզա Ռիզա խան հազարաթը Մապէյնը Հիւմահուն տավէթ պույրուլարագ, թասմամա պուլունտրգտան սոնրա, սուրէթը ղայրը բէսմիյէտ հուզուրը հազրէթը Բասիշահիյէ գապուլ օլունմըշլար տրր։ Սէֆիրը ֆէվգէլատ Միրզա Ռիզա խան հազրէթլերի, ճումասա իրթէսի կիւնիւ Տէրիսաադէթտէն ավելէթ իտէճէկինտէն, բասմէի վէտայը իյֆա իյլյէմիշ վէ Տէրիսաադէթտէ պուլունտրգլարը միւսէթճէ թարաֆը հազրէթը Բասիշահիյէն իպզալ պույրուլան իլթիֆաթը Սէնիյէտէն տօլայը պէհանը թէշէքքիւրաթ իթմիշ տիր։

Պատէհու, կէլտիքլէրի կիպի, Խաս ախբը թարապալարընա բաքիպէն ավելէթ իյլէմիշլէր տիր։

—Իրան հէյեէթը մախսուսէսի, տիւն, մէհմանտարը վէ սէֆարէթ պաշ թէրճէմանը իլէ պիրլիքտէ Պողազ-իչինէ ազմէթլէ, Ալմանիա, Ֆրանսա, Իտալիէրրա, Ավսթրիա, Իթալիա վէ Ամէրիգա սէֆարէթխանէլէրինէ ուղրատարագ, գարթ տէ վիզիթ պրագմըշ տրր։ Պատէհու Պապը Ալի իլէ Պապը Սէրասքէրի վէ Ասլիէ, Տախիլիէ, Մալիէ, Էվգաֆ, Թիճարէթ-Նաֆիա, Մէարիֆ վէ Շուրան տէվլէթ տարբէլերինէ պիլագմէ, գարթ տէ վիզիթ պրագմըշ տրր։

Պունտան սոնրա Իրան սէֆարէթխանէսինէ կիտէրէք, սէֆիր հազրէթլերի թարաֆընտան վէրիլէն չայ զիեաֆէթինտէ հազըր պուլունմըշ տրր։

Իրան հէյեէթը մախսուսէսի, Շահ հազրէթլերինին սանտալիի հիւքիւմէթէ գուուտընը Եունան վէ Ռումանիա գրալլարընա տախի թէպլիղէ մէմուր օլտուղընտան, պուրատան Աթինաեա վէ Պիւքրէշէ կիտէճէք տիր։

—Շէհրիմիզտէ պուլունան Իրան հէյեէթը մախսուսէսի, բազար իրթէսի կիւնիւ Խարիճիէ նազրրը բաշա հազրէթլերի թարաֆընտան Աեաս-բաշատա քեային գօնագլարընտա վէրիլէն զիեաֆէթտէ հազըր պուլունմըշ տրր։

—Հէյեէթի մէզքիւրէ օ կիւնիւ Համիտիէ խասթախանէսինի զիեարէթ իթմիշ վէ կէօրիւլէն տարը ինթիզամ վէ միւքէմմէլիյէթտէն տօլայը պէհանը թագտիրաթ իյլէմիշ տիր։

—Տէվլէթը Ալիյէ իլէ Ռումանիա արասընտա ագտը գարարլաշտըրըլմըշ օլան թիճարէթ մուգավէլէնամէլէրի միւզաքէրաթընա ալտի. Յլս. 1տէ պաշլանաճագ տրր։

—Պիր գաչ կիւնտէն պէրի չէհրիմիզտէ պուլունան Ֆրանսանդն ատպրզ Պահրը Սէֆիտ ատնանմասը պաշ գօմանտանը ամիրալ Ֆուրնիէ, տիւն Իզմիրէ կիթմիշ տիր։

—Ալմանիա սէֆիր վէքիլի՝ բազար իրթէսի կիւնիւ, էլպիսէի բէսմիյէսինի կիյինմիշ օլտուղը վէ բէֆագաթընտա սէֆարէթ պաշ թէրճէմանը պուլունտուղը հալտէ, պագը վիւքէլտի ֆիխամ հազարաթընա իհտատէի զիեարէթ իյլէմիշ տիր։

—Պանգը Օսմանի միւտիրը ումումի Մ. Տրֆէս՝ տիւն սապահ Քէօսթէնճէ թարիգյէ Բարիզէ միւքէվվէճիհէն Տէրիսաադէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

—Օսմանը պանգասը տիրէքթօրլարընտան Բանճիրի պէյ հազրէթլերի, եագընտա, գապլըճալարա տէվամ իթմէք իւզրէ Վէյսպատէնէ ազիմէթ իտէճէք տիր։

—Մէրսինատ մէյտանա չըգարըլան պաղը մատէնինին քէշֆի իչին մահէլլինէ պիր ֆէնն մէմուրը կէօնտէրիլէճէք տիր։

պէզ կէլիրսէ, իգթիզա իտէն թէապիրլէրի իթթիխաղ իտէճէյիմ։

«Իմտի սէվկիլիմ, եարընն սապահ կէօրիշիւրիւզ։

«Սէնի վէ եվլատլարըմը տերալուշ իտէրիմ։ Սիզ, պէնիմ էն սէվկիլիլէրիմսինիզ։

«ՍԷՆԻՆ ՖԷՐՆԱՆՏԷՆ»

Ժան, պու մէքթուպը օգուտուգտան սոնրա, բարմագլարը, քեաղրարն իւզէրինտէ, զանն իտէրսինիզ քի չէքիլիպ քեաղրը պիւզտիւ, վէ սոնրա թէքրար տիւզէլէրէք, մէքթուպը պիր տանա օգուտու։

Էվվէթ, Ֆէրնան պիր գաչ սաաթտան օրատա պուլունտաճաղընտան, պիւթիւն նամուսը, հայսիյէթի մահվ օլաճագ իտի։

Մատամ Մանֆրէտ, օ տագրգատա ատէթա պիր սանէմէ պէնզէեօրտը։ Աեագտա տուրմուշ, պաշընը եօգարը գալտըրմըշ վէ կէօզլէրինի տիք տիք գարշըսընա աթֆ իթմիշ իտի։ Հասրը չէհրէսի սէրթ վէ ղարիպ պիր շէքլ ալմըշ իտի։

Նակահան պաղչէնին իչինտէն պէքճի քէօբէյին հավլամասընը իչիթմէքլէ, մէզպուրէ քէնտինի թօբլատը, մէքթուպը ճէպինէ դօյտու, օտատան տիչարը չըգտը, մէրսիվէնտէն էնտի վէ եէնի պիր տէհշէթէ կիրիֆթար օլմուշճասընա աճէլէթէն հավլիտէն կէչտի։

Հայվան, վագտա չօգ ագշամ հավլար իտի իսկ տէ, պու տէֆաքի հավլամասը՝ խանէ խալգընը ուեանտրրապիր, վէ չունուն պունուն նազարը տիգգաթընը ճէլպ իտէպիլիր իտի։

Կէնճ գատրն, հայվանդն գուլիպէսինէ կիտէրէք,

— Սո՛ւս, տէյի էմր իթտի։

Մէզպուրէնին սէսի օ մէրթէպէ ամիրճէ իտի քի, հայվան իրրրլատանարագ իթտաթ իթտի։ Լաքին պաղը օլտուղը եէրտէն չէօզիլտիւկիւնա, մէզքիւր քէլպ՝ բավիյեօն թարաֆընա գօշմագ իւզրէ, ազ գալտը քի էլինտէն գաչաճագ իտի։

Ժան, հայվանը թատմասընտան թութտու, վէ հավլամասընա տէվամ իթմէք իսթէտիկի հալտէ, կիւճ իլէ էվէ կէօթիւրէպիլտի, վէ հավլիյէ սօգուպ, — Պուրատա տո՛ւր վէ ուեո՛ւ, տէտի։

Հայվան, քէնտիսինէ ,եէրինտէն գըմըլտանմամագ վէ սիւքիւթ իթմէք էմրի վէ-

պէզ գէլիրսէ, իգթիզա իտէն թէապիրլէրի իթթիխաղ իտէճէյիմ։

«Իմտի սէվկիլիմ, եարընն սապահ կէօրիշիւրիւզ։

«Սէնի վէ եվլատլարըմը տերալուշ իտէրիմ։ Սիզ, պէնիմ էն սէվկիլիլէրիմսինիզ։

«ՍԷՆԻՆ ՖԷՐՆԱՆՏԷՆ»

Ժան, պու մէքթուպը օգուտուգտան սոնրա, բարմագլարը, քեաղրարն իւզէրինտէ, զանն իտէրսինիզ քի չէքիլիպ քեաղրը պիւզտիւ, վէ սոնրա թէքրար տիւզէլէրէք, մէքթուպը պիր տանա օգուտու։

Էվվէթ, Ֆէրնան պիր գաչ սաաթտան օրատա պուլունտաճաղընտան, պիւթիւն նամուսը, հայսիյէթի մահվ օլաճագ իտի։

Մատամ Մանֆրէտ, օ տագրգատա ատէթա պիր սանէմէ պէնզէեօրտը։ Աեագտա տուրմուշ, պաշընը եօգարը գալտըրմըշ վէ կէօզլէրինի տիք տիք գարշըսընա աթֆ իթմիշ իտի։ Հասրը չէհրէսի սէրթ վէ ղարիպ պիր շէքլ ալմըշ իտի։

Նակահան պաղչէնին իչինտէն պէքճի քէօբէյին հավլամասընը իչիթմէքլէ, մէզպուրէ քէնտինի թօբլատը, մէքթուպը ճէպինէ դօյտու, օտատան տիչարը չըգտը, մէրսիվէնտէն էնտի վէ եէնի պիր տէհշէթէ կիրիֆթար օլմուշճասընա աճէլէթէն հավլիտէն կէչտի։

Հայվան, վագտա չօգ ագշամ հավլար իտի իսկ տէ, պու տէֆաքի հավլամասը՝ խանէ խալգընը ուեանտրրապիր, վէ չունուն պունուն նազարը տիգգաթընը ճէլպ իտէպիլիր իտի։

Կէնճ գատրն, հայվանդն գուլիպէսինէ կիտէրէք,

— Սո՛ւս, տէյի էմր իթտի։

Մէզպուրէնին սէսի օ մէրթէպէ ամիրճէ իտի քի, հայվան իրրրլատանարագ իթտաթ իթտի։ Լաքին պաղը օլտուղը եէրտէն չէօզիլտիւկիւնա, մէզքիւր քէլպ՝ բավիյեօն թարաֆընա գօշմագ իւզրէ, ազ գալտը քի էլինտէն գաչաճագ իտի։

Ժան, հայվանը թատմասընտան թութտու, վէ հավլամասընա տէվամ իթմէք իսթէտիկի հալտէ, կիւճ իլէ էվէ կէօթիւրէպիլտի, վէ հավլիյէ սօգուպ, — Պուրատա տո՛ւր վէ ուեո՛ւ, տէտի։

Հայվան, քէնտիսինէ ,եէրինտէն գըմըլտանմամագ վէ սիւքիւթ իթմէք էմրի վէ-

---

ԹԷՎՃԻՀԱԹ

Հալէպ միւթէսլիմանընտան Սայիտզատէ Մուսթաֆա բաշաեա պալէա, Տէօրտիւնճիւ (Էրզինճան) Օրտուի Հիւմաեունլէվազիմ տաիրէսի պիրինճի շիւպէսի միւտիր մուավինի Տէրվիշ Ռիֆաթ էֆ.յէ ուլէա սանիսի բիւթպէլէրի։ Տէրիսաադէթ Պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումիսի՝ Տէրիսաադէթ Իսթինաֆ մահքէմէսի ազաընտան Սատրէտտին պէյէ, Տէրիսաադէթ Իսթինաֆ մահքէմէսի ազալրը՝ Իւսկիւտար Պիտ. մահքէմէսի միւտտաիի ումումիսի Իհսան պէյէ, Իւսկիւտար Պիտ. մահքէմէսի միւտ. ումումիլիկի՝ Տէրիսաադէթ Իքինճի մահքէմէսի Թիճարէթ ազաընտան Սատրգ պէյէ, Տէրիսաադէթ Իքինճի Թիճարէթ մահքէմէսի ազալրը՝ Իւսկիւտար Պիտ. մահքէմէսի ազաընտան Սանիհ պէյէ, Իւսկիւտար Պիտ. մահքէմէսի ազալրը՝ Մահքէմէի Թէմիեղ պաշ միւտտաիի ումումի մուավինլէրինտէն Ալի Ռիզա պէյէ, Մահքէմէի Թէմիեղ պաշ միւտտաիի ումումի մուավինլիկի՝ Տէրիսաադէթ Պիտ. մահքէմէսի Իքինճի Հուգուգ տաիրէսի պաշ քեաքիպի Ճէվատէթ էֆ.յէ Թէվֆիհ. Ավսթրիանդն Տէրիսաադէթ սէֆիրի Մ. Մարքի Բալլավիչինին պիրտաէրինէ 1ինճի, իւչ մախտումընա Յիւնճիւ, Տօգթ. Ֆօթիտտիս էֆ.յէ 1ինճի, Մէճլիսի մէարիֆի Թըպպիկ ազաընտան՝ Մէքեաթիպի ազաքէրիէյի Շահանէ խանթախանէլէրի միւֆէթթիշի Արիֆ բաշաեա Ֆնճի, Բուսխանդն Տէրիսաադէթ սէֆարէթի իքինճի քեաթիպի Մ. Օնուեա Յիւնճիւ Մէճլիսի, Խարիճիէ գալէմի մախտուս միւտիր մուավինի Նիհատ պէյէ Յիւնճիւ Օսմանի, Տէրիսաադէթ Ավսթրիա-Մաճար սէֆիրինին հէմշիրէսի գօնթէս Լիբէյէ 1ինճի Շէֆաղաթ նիշանլարը, Իսկէնտէրիէ Բուսումաթ նազրրը Ապտուլ Միւիմին էֆ.յէ կիւմիւշ Լիեադաթ միտալիասը իհսան.

*** Մէքթէպը Թըպպիէյի Շահանէ ֆէնդը վէլատէ մուտլիմի թատիպ միրալայ Սաբֆ Տէրվիշ պէյէ Ֆնճի Մէճլիսի, Եօզկատ Էրմէնի մէրիասասը բահիպ Դիմաքսեան Խորէն էֆ.յէ Յիւնճիւ Մէճլիսի, Պրուսա խալամպաշընը Մօչէ պէնը Հալիպ էֆ.յէ Յիւնճիւ Մէճլիսի նիշանլարը իհսան պույրուլմըշ տրր։

ՏԱԽԻԼԻԷ

Իրան շահը Մէհէմմէտ Ալի շահ հազրէթլերինին սանտալիի հիւքիւմէթ գուուտարընը միւթէզամմին օլան նամէյի Շահիյի թագտիմ իչին մէմուրէն Տէրիսաադէ-

---

«Լամ ոեվկիլիմ, եարընն սապահ կէօրիշիւրիւզ։

«Սէնի վէ եվլատլարըմը տերալուշ իտէրիմ։ Սիզ, պէնիմ էն սէվկիլիլէրիմսինիզ։

«ՍԷՆԻՆ ՖԷՐՆԱՆՏԷՆ»

Ժան, պու մէքթուպը օգուտուգտան սոնրա, բարմագլարը, քեաղրարն իւզէրինտէ, զանն իտէրսինիզ քի չէքիլիպ քեաղրը պիւզտիւ, վէ սոնրա թէքրար տիւզէլէրէք, մէքթուպը պիր տանա օգուտու։

Էվվէթ, Ֆէրնան պիր գաչ սաաթտան օրատա պուլունտաճաղընտան, պիւթիւն նամուսը, հայսիյէթի մահվ օլաճագ իտի։

Մատամ Մանֆրէտ, օ տագրգատա ատէթա պիր սանէմէ պէնզէեօրտը։ Աեագտա տուրմուշ, պաշընը եօգարը գալտըրմըշ վէ կէօզլէրինի տիք տիք գարշըսընա աթֆ իթմիշ իտի։ Հասրը չէհրէսի սէրթ վէ ղարիպ պիր շէքլ ալմըշ իտի։

Նակահան պաղչէնին իչինտէն պէքճի քէօբէյին հավլամասընը իչիթմէքլէ, մէզպուրէ քէնտինի թօբլատը, մէքթուպը ճէպինէ դօյտու, օտատան տիչարը չըգտը, մէրսիվէնտէն էնտի վէ եէնի պիր տէհշէթէ կիրիֆթար օլմուշճասընա աճէլէթէն հավլիտէն կէչտի։

Հայվան, վագտա չօգ ագշամ հավլար իտի իսկ տէ, պու տէֆաքի հավլամասը՝ խանէ խալգընը ուեանտրրապիր, վէ չունուն պունուն նազարը տիգգաթընը ճէլպ իտէպիլիր իտի։

Կէնճ գատրն, հայվանդն գուլիպէսինէ կիտէրէք,

— Սո՛ւս, տէյի էմր իթտի։

Մէզպուրէնին սէսի օ մէրթէպէ ամիրճէ իտի քի, հայվան իրրրլատանարագ իթտաթ իթտի։ Լաքին պաղը օլտուղը եէրտէն չէօզիլտիւկիւնա, մէզքիւր քէլպ՝ բավիյեօն թարաֆընա գօշմագ իւզրէ, ազ գալտը քի էլինտէն գաչաճագ իտի։

Ժան, հայվանը թատմասընտան թութտու, վէ հավլամասընա տէվամ իթմէք իսթէտիկի հալտէ, կիւճ իլէ էվէ կէօթիւրէպիլտի, վէ հավլիյէ սօգուպ, — Պուրատա տո՛ւր վէ ուեո՛ւ, տէտի։

Հայվան, քէնտիսինէ ,եէրինտէն գըմըլտանմամագ վէ սիւքիւթ իթմէք էմրի վէ-

—Առանառա ինչա օլունան իբլիք վէ պէզ ֆապրիգասընըն թէէսախանթը իպթիսաիյէսինէ միւթէալլիկ օլարագ էվրօբատան ճէլպ օլունաճագ ալէաթ վէ էտէվաթը կէօմրիւք բէամինատէն մուսաֆ օլմասընա իրասէի սէնիէ սրսուր իյլէմիշ տիր։

—Շիրքէթի Խայրիէ մէճլիսի իսարէսինէ 322 սէնէսի իչին պէհէր հիսսէ սէնէսինէ պիրէր օսմանլը լիրասը թէմէթթիւ վէրմէք գարարլաշտիրըլմըշ տըր։ Շիմտիյէ գատար, 321 սէնէսինատէն պաշգա, պէօյլէ պիր լիրա թէմէթթիւ վէրիլտիկինին էմսալի օլմամըշ տըր։ Պու իսկ, Շիրքէթին կիւնտէն կիւնէ իսլահ վէ թէրաքգըսընա տելալէթ իթմէքտէ տիր։

—Քօբրիւ իլէ Ասիսթէֆանոս արասընտա իշլէթէն վաքօրլար իչին, Ակբր-գաբուտա տախի պիր իսկէլէ ինչա իսիլէճէք տիր։

—Պէյօղլընտա Ալմանիա խասթախանէսինին թէվսիի իլէ չօճուգլարա մախսուս այրըճա պիր տաիրէ ինչասընա գարար վէրիլմիշ, վէ պունըն իչին էվրօբատան կէթիրիլէճէք էշեանըն պիլա բէամ կէօմրիւքտէն կէչիրիլմէսի խուսուսը՝ Ալմանիա սէֆարէթխանէսինճէ իլթիմաս իսլիմիշ տիր։

—Տիւեունը ումումի մէճլիսի իսարէսինտէ Ալման տաինլէր վէքիլի Մ. Թէսթա՝ բազար իրթէսի կիւնիւ Պէրլինատէն Տէրիսաատէթէ կէլմիշ տիր։

—(Մալիէ նէզարէթինատէն). Պազը մահէլլէրատէ տելիք վէ թէմասան սիլինմիշ օլան, ֆագաթ իւզէրլէրինտէ Օսմանլը սիքքէլէրինտէն օլտուղընա տելալէթ իտէճէք սասր կէօրիւլէն մէճիսիյէլէր՝ Մալ սանտըգլարընճա վէ պիրճիւմլէ միւէսսիսաթը մալիյէճէ գապուլ իտիլմէքտէ օլտուղը հալտէ, պազըլարը թարաքընտան պունլարըն ալտընտա թէրէսատիա իսլիտիկի անլաշըլտըղընտան, վէ տէվայիրը տէվլէթճէ վէ պիրճիւմլէ միւէսսիսաթը մալիյէճէ գապուլ օլունան մէդքիւր սիքքէլէրին ալընըպ վէրիլմէսինատ թէրէտտիւտ կէօսթէրիլմէսի ճայիզ օլմատըպ, պու եօլտա ճէլպը մինֆասաթ մագսէտը միւհիմմէքիրանէսիյլէ միւշքիլաթ իյգա իտէնլէր հագգընտա թէրէթթիւպ իտէն մուամէլաթը նիզամիյէնին իճրասը մուգաբրէր պուլունտուղընտան, քէյֆիյէթ մալիւմ օլմագ իւզրէ իլանընա իպթիտար գելընտը։

—Պիլուսուսմ ֆէլրաղ վէ ինթիգալ թահրիր մուամէլաթընտա, վիլայէթլէրատ վալի, տէֆթէրտար, մուհասէպէճի վէ տէֆթէրխանէ միւտիրլէրինտէն, վէ սանճագլարատա միւթէսարրըֆ, մուհասէպէճի, տէֆթէրխանէ մէմուրլարընտան, վէ գատապալարատա տախի գայմագամ, մալ միւտիրի, թաբու քեսթիպլէրինտէն միւրէքքէպ պիրէր հէյէթ մարիֆէթիյլէ իճրա իսլիմէսի ուսուլ իթթիխազ գելընմըշ տըր։

—Թօգատատան Ֆոս. 3 թարիխիյլէ եաղըրմըշ տըր. «Պու սէնէ դէշէրմըզ չիտէթլի օլտու։ Իլք պահար տա կէճ կէլտի։ Ապրիլատ եաղմուր եաղմատը։ Մայիստէ ազ եաղտը։ Մարսուլաթ՝ մէմնունն օլունաճագ հալատ սէյլի տիր։ Թօգատ, Զիլէ վէ Ամասիատա գուրագլըգ օլտուղընտան, պուզտայ, արրա վէ ուն ֆիեաթլարը եիւզտէ 40 իւսթէ գօյմըշ տըր։»

—Պուլկարիսթան բրէնսիսինին՝ բրէնս տը Սագս-Գոպուրկ իլէ էվլէնէճէկի հավատիսի՝ Սօգիատան պաթէլէկրաֆ թէզգիպ իտիրմիշ տիր։

—Պունտան ագտէմ, Բրիչօվա ճիվարընտա Թարնիցա նամ մահէլլատ Բէթրո, Տօտա Միթրո վէ Նիգօլա Սլօչա նամ իւչ շախս՝ Թրայգօ Միլօ Սավա իլէ զէվճէսի Եանգայը վէ իւչ երքէք էվլատլարը՝ Սթանս, Տէթգօ վէ Աբօսթօլ իլէ գըզլարը Սօլուգայը պիլա ինսաֆ գաթլ իթմիշլէր տիր։ Տէրտէսթ օլունան մէրգուման իւչ էշգրեատան Բէթրո իլէ Տօտա Միթրո՝ տիւշար օլտուգլարը խասթալըգտան վէֆաթ իթմիշ օլուպ, եալընըզ Նիգօլա Սլօչա հաեաթտա գալմըշ օլտուղը հալատ, մէրգում, քէնտինին վէ արգատաշլարընին ճէզասընը չէքմէք իւզրէ պա իրատէի սէնիէ իտամ օլունմըշ տըր։

—Իսթանպօլտա Սուլթան-համամընտա մաղազալարը օլան Միսակ վէ Հրանտ Խաչէրեան իֆլաս իթմիշլէր տիր։

—Էվվէլքի կիճէ Իսսկիւտարտա Բաչա լիմանընտա սիկուրթալը ախչապ պիր եաբրատան եանկին զուհուր իտիպ, 3 եալը եանմըշ տըր։

—Քէօմիւր եիւքլիւ օլարագ, Զունկուլտագատան չէհրիմիզէ կէլմէքտէ օլան Սօֆիա նամ Եունան վաքօրլյա պուղտայ համուլէսիյլէ Օտէսատան ճէնօվայա կիթմէքտէ օլան Միքել Անճէլօ նամ Իթալիա վաքօրը պէյնինտէ Գարատէնիզ պօղազընտա պիր միւսաաէմէ վուգու պուլուպ, իքիսիտ խայլի սագաթլանմըշ, վէ ըմօրքէօր վաքօրլարը վասթասըյա լիմանըմըզա կէթիրիլմիշլէր տիր։

—Սամսթիատա ինչա իտիլմէքտէ օլան եէնի իսկէլէտ չալրշան ըմնչպէր իպրահիմին իւզէրինէ պէօյիւք պիր տիրէք տիւշմէքլէ, պիչարէ ֆէնա սուրէթտէ մէճրուհ օլմուշ վէ տէրհալ խասթախանէյէ նագլ իտիլմիշ տիր։

—Կէչէն կիճէ Զէնկէլքէօյինտէ, Պէյօղը ճէզա մարքէմէսի քեսթիպի Հաճի Սըգը պէյին խանէսինէ խըրսըզլար կիրէրէք, պիրճիւմլէ զիգեյմէթ էշեայը աչըրմըշլար տըր։

—Ճիատէտէ եիրմի կիւնտէն պէրի եումուրճագատա եէնի վուգուսթ օլմասընը ճիհէթլէ, Մամուրէթ իւլ Համիտիէ իլէ էլվէճէ տախիլ օլտուղը հալատ, պու իքի մահէլլասընտան գաչըպ կէթմիշ իտի։

—Թօգատան Ֆոս. 3 թարիխիյլէ եաղըրմըշ տըր. «Պու սէնէ դէշէրմըզ չիտէթլի օլտու։ Իլք պահար տա կէճ կէլտի։ Ապրիլատ եաղմուր եաղմատը։ Մայիստէ ազ եաղտը։ Մարսուլաթ՝ մէմնունն օլունաճագ հալատ սէյլի տիր։ Թօգատ, Զիլէ վէ Ամասիատա գուրագլըգ օլտուղընտան, պուզտայ, արրա վէ ուն ֆիեաթլարը եիւզտէ 40 իւսթէ գօյմըշ տըր։»

—Պուլկարիսթան բրէնսիսինին՝ բրէնս տը Սագս-Գոպուրկ իլէ էվլէնէճէկի հավատիսի՝ Սօգիատան պաթէլէկրաֆ թէզգիպ իտիրմիշ տիր։

—Պունտան ագտէմ, Բրիչօվա ճիվարընտա Թարնիցա նամ մահէլլատ Բէթրո, Տօտա Միթրո վէ Նիգօլա Սլօչա նամ իւչ շախս՝ Թրայգօ Միլօ Սավա իլէ զէվճէսի Եանգայը վէ իւչ երքէք էվլատլարը՝ Սթանս, Տէթգօ վէ Աբօսթօլ իլէ գըզլարը Սօլուգայը պիլա ինսաֆ գաթլ իթմիշլէր տիր։ Տէրտէսթ օլունան մէրգուման իւչ էշգրեատան Բէթրո իլէ Տօտա Միթրո՝ տիւշար օլտուգլարը խասթալըգտան վէֆաթ իթմիշ օլուպ, եալընըզ Նիգօլա Սլօչա հաեաթտա գալմըշ օլտուղը հալատ, մէրգում, քէնտինին վէ արգատաշլարընին ճէզասընը չէքմէք իւզրէ պա իրատէի սէնիէ իտամ օլունմըշ տըր։

—Իսթանպօլտա Սուլթան-համամընտա մաղազալարը օլան Միսակ վէ Հրանտ Խաչէրեան իֆլաս իթմիշլէր տիր։

—Էվվէլքի կիճէ Իսսկիւտարտա Բաչա լիմանընտա սիկուրթալը ախչապ պիր եաբրատան եանկին զուհուր իտիպ, 3 եալը եանմըշ տըր։

—Քէօմիւր եիւքլիւ օլարագ, Զունկուլտագատան չէհրիմիզէ կէլմէքտէ օլան Սօֆիա նամ Եունան վաքօրլյա պուղտայ համուլէսիյլէ Օտէսատան ճէնօվայա կիթմէքտէ օլան Միքել Անճէլօ նամ Իթալիա վաքօրը պէյնինտէ Գարատէնիզ պօղազընտա պիր միւսաաէմէ վուգու պուլուպ, իքիսիտ խայլի սագաթլանմըշ, վէ ըմօրքէօր վաքօրլարը վասթասըյա լիմանըմըզա կէթիրիլմիշլէր տիր։

—Սամսթիատա ինչա իտիլմէքտէ օլան եէնի իսկէլէտ չալրշան ըմնչպէր իպրահիմին իւզէրինէ պէօյիւք պիր տիրէք տիւշմէքլէ, պիչարէ ֆէնա սուրէթտէ մէճրուհ օլմուշ վէ տէրհալ խասթախանէյէ նագլ իտիլմիշ տիր։

—Կէչէն կիճէ Զէնկէլքէօյինտէ, Պէյօղը ճէզա մարքէմէսի քեսթիպի Հաճի Սըգը պէյին խանէսինէ խըրսըզլար կիրէրէք, պիրճիւմլէ զիգեյմէթ էշեայը աչըրմըշլար տըր։

—Ճիատէտէ եիրմի կիւնտէն պէրի եումուրճագատա եէնի վուգուսթ օլմասընը ճիհէթլէ, Մամուրէթ իւլ Համիտիէ իլէ էլվէճէ տախիլ օլտուղը հալատ, պու իքի մահէլլասընտան գաչըպ կէթմիշ իտի։

—Ժան, մէդքիւր գաբուլը գաբահաճագ եէրլէ, տահա զիհատ աչը, վէ պէլքի խարիճտէն քէնտիսինէ եարտըմ պուլուր իւմիտիյլէ, գարանլըգտա էթրաֆը արաշթըրմագ իւզրէ գաբուսընն էշիկինտէն-կէչէրքէն, պիրիսի քէնտիսինէ օ տէրէճէ չիատէթլէ չարբըլտը քի, մէդպուրէ, տիվարա տահանմահա մէճպուր օլտու, վէ խըրսըզ կիպի բավիյեօնընն տիվարը եանընտան եիւրիւեէրէք կէլմիշ օլան պու տատմ, կէչմէկէ եօլ պուլմագ իչին մէրգումէյի պիր թարաֆա եիթիպ, քէնտինի սօգաղա ալթընճա, հէման իրի ատըմլար իլէ խաթիհքեամլարա տօղրու սիվիշտի։

Զօգ տէֆա օ թարաֆլարտա զուհուր իտէն կիճէ խըրսըզլարընտան պիրի օլմասը միւհթէմիլ պուլունան չախսը մէճհուլ, պէսպէսի գաբուսընն եարը աչրգ օլտուղընը կէօրիւպ, քէպպին հավլամասընա բաղմէն իչէրի կիրմիշ իտի։ Լաքին կէնճ գաբուսընն, քէնտի հիսսիեաթընը զայպ իթմէք տէրէճէսինատ տէհշէթը ազիմէյէ տիւշար օլմուշ օլտուղընտան, չախսը մէրգումը կէօրմէսինատէն վէ օ եօլտա չըգըշընտան բամաղատան գաչըպ կէթմիշ իտի։

Ժան, մէդքիւր գաբուլը գաբահաճագ եէրլէ, տահա զիհատ աչը, վէ պէլքի խարիճտէն քէնտիսինէ եարտըմ պուլուր իւմիտիյլէ, գարանլըգտա էթրաֆը արաշթըրմագ իւզրէ գաբուսընն էշիկինտէն-կէչէրքէն, պիրիսի քէնտիսինէ օ տէրէճէ չիատէթլէ չարբըլտը քի, մէդպուրէ, տիվարա տահանմահա մէճպուր օլտու, վէ խըրսըզ կիպի բավիյեօնընն տիվարը եանընտան եիւրիւեէրէք կէլմիշ օլան պու տատմ, կէչմէկէ եօլ պուլմագ իչին մէրգումէյի պիր թարաֆա եիթիպ, քէնտինի սօգաղա ալթընճա, հէման իրի ատըմլար իլէ խաթիհքեամլարա տօղրու սիվիշտի։

Զօգ տէֆա օ թարաֆլարտա զուհուր իտէն կիճէ խըրսըզլարընտան պիրի օլմասը միւհթէմիլ պուլունան չախսը մէճհուլ, պէսպէսի գաբուսընն եարը աչրգ օլտուղընը կէօրիւպ, քէպպին հավլամասընա բաղմէն իչէրի կիրմիշ իտի։ Լաքին կէնճ գաբուսընն, քէնտի հիսսիեաթընը զայպ իթմէք տէրէճէսինատ տէհշէթը ազիմէյէ տիւշար օլմուշ օլտուղընտան, չախսը մէրգումը կէօրմէսինատէն վէ օ եօլտա չըգըշընտան ալտա ալթիսթ օլմասը։ Անճագ եաղասընը էյէ վէրէճէկինատէն ալտը գօրգարճասընա ֆիրար իտէն պու չախսը կէօրիւկինատ, ճաճապա, օ տատմ լայրգը իւճրէթ վէրմէքլէ, մէյտանտա օլան նաչը ուղագլարա աթարրամագ մը իտի, վէ օ տատմ՝ պիր քէրրէ մէդքիւր ճինայէթ նէվմա իչթիրաք իթմէսինատէն ալտը մէտուլ օլմագտան գուրթուլմագ իւզրէ, իպի թօղու իլէ օրթատան զայպ օլմագ մը իտի տէյի ֆիքրինատ պիր միւսահաղա հաղլը հասրը օլտու։

Հալպաս քի պիրինճի ֆըրսաթը գաչըրտըգտան սօնրա, օ կիճէ պու եօլտա տիկէր պիր ֆըրսաթ պուլապիլէճէք մի իտի։

Ժան Մանֆրէա, օ տէրէճէ գօրգու իչինատ իտի քի, քէնտիսինէ օլան չիտէթի աշգը նէթիճէսիյլէ գուրպան օլան պիչարէ տէլիդանը հագգընտա գալպինատ տալա էսէրը բիդդաթ վէ չէֆագաթ գալմամըշ իտի։

Այնի վագըթտա պիր արապա սէսի իշիտէրէք, հէման գաբուսընն եանընա ուզանը։ Բարիզէ եախօտ չէհրին տիկէր պիր ճիհէթինէ կիթտիկինի զանն իյէտիկի մէդքիւր արապա տուրտու, վէ կէնճ գաբուսընն՝ բէք եագրն պիր ճասատէնին քէօչէսինատ արապանընն ֆէնէրլէրի ըշըզընը կէօրտիւ։

Արապատան աշաղրնա պիր տատմ էնէրէք, օլ էնտատ խալի օլան չօտ եօլտան՝ Սիւշէ պուլվարընա տօղրու իլէրլէտի։

Մատամ Մանֆրէա, թէմամիյլէ գաբամըշ օլմասընը գաբուսընն արգասընտա սիրէրլէնմիշ օլտուղը հալատ, չախսը մէճհուլընը՝ թէլաշը պիր եիւրիւյիւշլէ պաղէնին տիվարը պօյունատան կէլմէքտէ օլտուղընը կէօրտիւ, վէ մէրգումընն տարմ սէսի տուրունճա, կէնճ գատրն՝ տէրհալ գաբունընն արգասընտաքի տաղճա տօղրու չէքիլտի, վէ պիրտէն պիրէ մէդքիւր գաբու աշըտըղընտա, տամարլարընտաքի գանընն տօնտուղընը զանն իթտի։ Ժագաթ տէրհալ քէնտիսինի թօրլաեարագ, չախսը մէճհուլընն էօնիւնէ տօղրու կիթտի, վէ իքիսինին աղզընտան պիր վագըթտա,

— Ժան։

— Տիտիէ, խիմէրի իշիտիլտի։

(Տեվամի)

ՊԱՆԴԸ ՕՍՄԱՆԻ ԻԼԱՆԼԱՐԸ

Եիւզտէ 5 ֆայիզի Կէօմրիւք թահվիլաթընըն թարիխը թէէսիյէսի՝ 1901 յուլիսինէ խասպէթ իտէն 30 Ն.լը գուբօնպարրն պէտէլի՝ 1907 բուսի Ցունիսինին 30ը վէ էֆրէնճի յուլիսին 13իւնէ գատար թէսվիյէ օլունմագ իւզրէ, Օսմանլը պանդասընա իրայէ խիլմէտիկի թագտիրտէ, միւրուրը զէման իթիպարբյա քէէնլէմէէքիւն հիւքմիւնտէ թուխթուլաճաղը իլան օլունուր։

⁂ 1896 սէնէսի 100տէ 5 ֆայիզի Օսմանլը թահվիլաթընըն՝ թարիխը թէէսիյէսի 1901 յուլիսինէ խասպէթ իտէն 10 Ն.լը գուբօնպարրն պէտէլի՝ 1907 բուսի յունիսինին 30ը վէ էֆրէնճի յուլիսինին 13իւնէ գատար թէսվիյէ օլունմագ իւզրէ Օսմանլը պանդասընա իրայէ խիլմէտիկի թագտիրտէ, միւրուրը զէման իթիպարբյա քէէնլէմէէքիւն հիւքմիւնտէ թուխթուլաճաղը իլան օլունուր։

⁂ 1880 սէնէսի 100տէ 3 ֆայիզի Եունան պանդասը թահվիլաթընըն սէնէվի ամօրթիսման քէշիտէսինատ ֆիեաթը հազրըէսինէ նիսպէթէն 32 ֆրանգ գատար պիր վիեան հուսուլէ կէլտիկինատէն, Օսմանլը պանդասընըն՝ կէլէճէք յիլ. 1տէ վուգու պուլաճագ ամօրթիսման քէշիտէսի իչին ճիւզի պիր իճրէթէ մուգապիլ թահվիլաթը մէդքիւրէյի զիեան թէէնիքէսինէ գարչը սիկուրթա իթտիկի իլան օլունուր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բր.
Թէվֆիա խիլմիշ Էսհ. ում.	101	39
Բումէլի չըմէնտրֆէրի Ֆր.	155	12—
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	40
Տէրիս. Թրամվայ գուբ.	9	50
» » Թահվ ֆր.	472	
Բէյի	18	35
Տէրիսաատէթ Բրիթիշ	437	50
Տէրգօղ	332	50
Անասոլը չըմէնտրֆէրի գուբ.	17	70
» » թահ.	513	

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան	Ղ.	Բր.
Պէնաղ մէճիսիյէ ֆարգը	107	23
Մէթալիք	100	
Բօլ	91	20
Ցարանտրգ ալթունը	87	8
Ինկիլիզ լիրասը	109	32
Գրըմիշ	50	
Բուսպի քեսաղրա	8	71

Սահիպը իսքիեազ վէ մեսուլը ղազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ
ԻՏԱՐԷԽԱՆԷ
Պէյօղլունտա, Թապսիմ ճասսէսինճէ Ն. 65

ռիլտիկինի անլասըղընտան, եինէ իթասթ իթտի, վէ գաբունընն էօնիւնտէքի հասրը իւզէրինատ եաթտը։

Պատէհու կէնճ գատրն, թէքրար պաղչէսէն եիւրիւեիւգ, պու տէֆա, Սիւշէ պուլվարընա նագլը գաբուեա գատար իւլէրլէտի։

Պու գաբու նիմ աչրգ իտի։

Ժան, օլ վագրթ խէեալ կիպի պիր չէյ կէօրտիւկիւնիւ խաթրլասը. պէլքի պու խէեալ՝ հագրգէթ տէյլ իտի իսկ տէ, կիթտիքճէ ֆիքրինատ հագրգէթ չէքիլ ալաը։

Ակէն Բօրնիքին եէրէ տիւշտիւկիւ սըրատա, պիր գատրն, գօյունու քէնտիէրինէ տօղրու ուզաթմըշ օլարագ, բավիյեօնըն էշիկի իւզէրինատ կէօրիւնմիւշ, վէ աթըլան գուրչունընն տիւմանը վէ տէհշէթպախշ հէեէճանը արասընտա, Իվօնրն չէհրէսիեէ թէշիսս իթմիշ իտի։

Ահհէն կէօրտիւկիւ՝ Իվօնրն թասվիրի մի իտի։

Վագը օլան ֆէճիանրն եալընըզ պիր շահիտի պուլունուպ, օ տա՝ եա Իվօն եասիսա պիր տիկէրի իտի քի, գաբուլը գաբամաղատան գաչըպ կէթմիշ իտի։

Ժան, մէդքիւր գաբուլը գաբահաճագ եէրլէ, տահա զիհատ աչը, վէ պէլքի խարիճտէն քէնտիսինէ եարտըմ պուլուր իւմիտիյլէ, գարանլըգտա էթրաֆը արաշթըրմագ իւզրէ գաբուսընն էշիկինտէն-կէչէրքէն, պիրիսի քէնտիսինէ օ տէրէճէ չիատէթլէ չարբըլտը քի, մէդպուրէ, տիվարա տահանմահա մէճպուր օլտու, վէ խըրսըզ կիպի բավիյեօնընն տիվարը եանընտան եիւրիւեէրէք կէլմիշ օլան պու տատմ, կէչմէկէ եօլ պուլմագ իչին մէրգումէյի պիր թարաֆա եիթիպ, քէնտինի սօգաղա ալթընճա, հէման իրի ատըմլար իլէ խաթիհքեամլարա տօղրու սիվիշտի։

Զօգ տէֆա օ թարաֆլարտա զուհուր իտէն կիճէ խըրսըզլարընտան պիրի օլմասը միւհթէմիլ պուլունան չախսը մէճհուլ, պէսպէսի գաբուսընն եարը աչրգ օլտուղընը կէօրիւպ, քէպպին հավլամասընա բաղմէն իչէրի կիրմիշ իտի։ Լաքին կէնճ գաբուսընն, քէնտի հիսսիեաթընը զայպ իթմէք տէրէճէսինատ տէհշէթը ազիմէյէ տիւշար օլմուշ օլտուղընտան, չախսը մէրգումը կէօրմէսինատէն վէ օ եօլտա չըգըշընտան ալտա ալթիսթ օլմասը։ Անճագ եաղասընը էյէ վէրէճէկինատէն ալտը գօրգարճասընա ֆիրար իտէն պու չախսը կէօրիւկինատ, ճաճապա, օ տատմ լայրգը իւճրէթ վէրմէքլէ, մէյտանտա օլան նաչը ուղագլարա աթարրամագ մը իտի, վէ օ տատմ՝ պիր քէրրէ մէդքիւր ճինայէթ նէվմա իչթիրաք իթմէսինատէն ալտը մէտուլ օլմագտան գուրթուլմագ իւզրէ, իպի թօղու իլէ օրթատան զայպ օլմագ մը իտի տէյի ֆիքրինատ պիր միւսահաղա հաղլը հասրը օլտու։

Հալպաս քի պիրինճի ֆըրսաթը գաչըրտըգտան սօնրա, օ կիճէ պու եօլտա տիկէր պիր ֆըրսաթ պուլապիլէճէք մի իտի։

Ժան Մանֆրէա, օ տէրէճէ գօրգու իչինատ իտի քի, քէնտիսինէ օլան չիտէթի աշգը նէթիճէսիյլէ գուրպան օլան պիչարէ տէլիդանը հագգընտա գալպինատ տալա էսէրը բիդդաթ վէ չէֆագաթ գալմամըշ իտի։

Այնի վագըթտա պիր արապա սէսի իշիտէրէք, հէման գաբուսընն եանընա ուզանը։ Բարիզէ եախօտ չէհրին տիկէր պիր ճիհէթինէ կիթտիկինի զանն իյէտիկի մէդքիւր արապա տուրտու, վէ կէնճ գաբուսընն՝ բէք եագրն պիր ճասատէնին քէօչէսինատ արապանընն ֆէնէրլէրի ըշըզընը կէօրտիւ։

Արապատան աշաղրնա պիր տատմ էնէրէք, օլ էնտատ խալի օլան չօտ եօլտան՝ Սիւշէ պուլվարընա տօղրու իլէրլէտի։

Մատամ Մանֆրէա, թէմամիյլէ գաբամըշ օլմասընը գաբուսընն արգասընտա սիրէրլէնմիշ օլտուղը հալատ, չախսը մէճհուլընը՝ թէլաշը պիր եիւրիւյիւշլէ պաղչէնին տիվարը պօյունատան կէլմէքտէ օլտուղընը կէօրտիւ, վէ մէրգումընն տարմ սէսի տուրունճա, կէնճ գատրն՝ տէրհալ գաբունընն արգասընտաքի տաղճա տօղրու չէքիլտի, վէ պիրտէն պիրէ մէդքիւր գաբու աշըտըղընտա, տամարլարընտաքի գանընն տօնտուղընը զանն իթտի։ Ժագաթ տէրհալ քէնտիսինի թօրլաեարագ, չախսը մէճհուլընն էօնիւնէ տօղրու կիթտի, վէ իքիսինին աղզընտան պիր վագըթտա,

— Ժան։

— Տիտիէ, խիմէրի իշիտիլտի։

(Տեվամի)